

արք Զարգարեան Գրասարակութիւններու, քիւ 6.

Հ. ՅՈՎՍԷՓ ՏԵՐ-ՄԱՐԿԱՐԵԱՆ

(Վիեննական Միփ.)

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ՄԸ

Ս. ԱՆՆԱՅԻ ՀԱՅ ՈՐԲԱՆՈՅԻՆ

ԲԱՅՄԱՆ ԱՌԻԹՈՎ



ԿԸ ՎԱՃԱՌՈՒԻ Ի ՆՊԱՍՏ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՈՐԲԱԽՆԱՄԻ

Կ. ՊՈԼԻՍ

Տպագրութիւն ԱՐՇԱԿ ԿԱՐՅԵԱՆ

1919

362
S - 46

7 MAR 2010

362
5-46

300

644-55

Հ.Ա.Խ.Է. ՀԱՆՐԱՑԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
*Ս.Ս.Ր.Ա. Пролетная База
7/31- 1922
ВИАЕНА, Мясникова
*Ս. ՄՅԱՍԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ԲԱՆԱԽՍՈՒԹԻՒՆ

Մ Ը

Ս. ԱՆՆԱՅԻ

ՀԱՅ ՈՐԲԱՆՈՑԻՆ

ԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ

ՀԱՅ ԳՐԱԴԱՐԱՆ
1922

20 AUG 2013

43.352

62
-46

20 AUG 2013

Նոր արքա Չարդարեան հրատարակութիւններու, քիւ 6.

Հ. ՅՈՎՍԷՓ ՏԵՐ-ՄԱՐԳԱՐԵԱՆ

(գլխնահան Մխիթ.)

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ՄԸ

Ս. ԱՆՆԱՅԻ ՀԱՅ ՈՐԲԱՆՈՅԻՆ

ԲԱՅՄԱՆ ԱՌԻԹՈՎ



ԿԸ ՎԱՃԱՌՈՒԻ Ի ՆՊԱՍՏ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՈՐԲԱԽՆԱՄԻ



9182

Կ. ՊՈԼԻՍ

Տպագրութիւն ԱՐԵՎԿ ԿԱՐՕԵԱՆ
1919

20 AUG 2013

ՕԳՆԵՆՔ ՈՐԲԵՐՈՒՆ

Այս կոչը սխուր եւ յուզիչ երգի մը բրբուռմներուն պէս արձագանք կը գտնէ ամէն հայու զգայուն սիրտին մէջ, այդ իսկ պատճառաւ է որ ուզեցինք Որբանոցի մը բացման առթիւ սահմանափակ օրջանի մը մէջ խօսուած այս գեղեցիկ Բանախօսութիւնը արձագանքէ ամէն հայու ականջին եւ որպէսզի բացի բարոյական օգտակարութիւնէն կարծի մըն ալ ներքական օգտակարութիւն մենք կարենանք լնձեռել հե՛ք որբերուն հասոյքը յատկացուցինք Կեդրոն. Որբայնամիւն :

919 յունիս 20

ՀՐԱՏՈՐՈՅԻՉՆԵՐԸ



18024-58



ՀԱՅ ՈՐՐՈՒՆԵՐՈՒ ԽՄԲԱՆԱՍԻՐ ՄԵՐ

Մանօր.— Սոյն խմբանկարին մէջ կը գտնուի Խոսրոսը Մոլորակոյցի Մարիկեան Հռեփօրիմէ (թ. 1.) եւ Խոսէն (թ. 2.) տղայք:

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ՄԸ

Ս. ԱՆՆԱՅԻ ՀԱՅ ՈՐԲԱՆՈՑԻՆ

ԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Տխարք և Տիկնայք

Երբորդ անդամը կ'ըլլայ, որ ինծի կը վիճակուի որբանոցներու բացման առթիւ իբր պատգամաւոր ներկայ գտնուիլ, և յանուն վարչական ընկերներուս մի քանի խօսք ըսել:

Արդէն այս սուրբ հաստատութիւնը եկեղեցական արարողութեամբ օրհնուեցաւ, և առանձինն հաճութեամբ՝ բարձրեալին հայեացքը նուերագործեց այս Տունը, որուն մէջ քաղցը կը յագենայ մերկութիւնը կը զգենու և տխրութիւնը ցնծութեան կը փոխուի, որով տառապած հոգին կը մտնէ դրախտի մը մէջ փոխան խաւարամած որջի մը, ուր ի վերջոյ որբն իր զողդոջուն վիճակին մէջ կը գտնէ ընտանեկան պատրաստութիւն մը սիրոյ փայտիայանքին տակը:

Որք ըլլալ, մատաղ մանուկ, ու չունենալ հայր ու մայր, ըլլալ որբ, ու զրկուիլ երկրային բարեբարէն՝ սիրասուն ծնողքէն: Որք ըլլալ, իր հայրենի երկրէն ու բունէն զատուած աշնան տերեւի մը պէս հովէն ու բուքէն քշուած աստ ու

անդ թափառական, անտէր, անտէրունջ ու անխորշոմ մանկական անմեղ ճակատին վրայ չզգալ այլեւս այն անուշ մայրենի ժպիտը, որով մանուկին հոգին կը յնծայ ու կը խայտս հոգեթով, վերջապէս որբ ըլլալ, ճակատագրային ամէնէն դառն բաժակն ըմպել ըսել է: Օ՛. Տիարք և Տիկնայք, միթէ ասիկա ամէնէն քստմնեցուցիչ, ամէնէն խռովիչ պատկերը չէ՞, դոր մեր առջեւ այսօր կը ցցէ այս սրտազեղ տեսարանը: Լալ ու հառաչել, ձմեռուան ցուրտին և մրկին դուռնէ դուռ պատառ մը հացիկ, նշոյլ մը կրակ մուրալու համար. ահա թէ ի՛նչ է որբը, որբն այն թշուառ: Մենք հայերս դժբախտաբար առնուով ու տեղով որբ եղանք, որբ և այրի եղանք:

Տիարք և Տիկնայք, ահա այս որբերէն էին աղջիկները որ եկան հոս Անարատ Յղութեան Ս. Աննայի Որբանոցին կուսանաց հարկին տակ ամփոփուեցան: Սակայն ես լաւ գիտեմ թէ ասոնք ինչպիսի պարագաներու մէջ հոս եկան՝ Վերքոս ու Խոցոս, նիւթապէս ու բարոյապէս: Ապա ուրեմն օրհնեալ ըլլան այն ամէն հարկերը, որ հիւրընկալեցին այս ցիրուցան զուլուժի վայրերէն ճողոպրած բեկորները: Կը գնահատեմ, ո՛վ կուսաններ, որ ունեցաք դուք անձնագոծութեան հոգին և Ձեր գթութեան ձեռքերը կարկառեցիք դէպի այս թշուառները: Բայց գիտցէք, որ դեռ իրենց նմանները հարիւրաւոր ու հազարաւորներ թուրք հարեմներու մէջ իրենց շուշանի սրտերը սեւ քողին տակ ծածկած կը կենան՝ բռնաւորին ճանկերուն մէջ ու գիտցէք, քոյրեր, անոնք ալ որ այսօր ձեր ինամոց ու գուրգուրանաց առարկայ եղած են, կը գտնուէին երբեմն բռնաւոր թուրքին լուծին ներքեւ: Հետեւաբար ուշադիր եղէք թէ անոնք այլափոխուած և յոռի ունակութեանց ենթակայ եղած են, գիտցէ՛ք, գիտցէք սրբազրել անոնց բազմաթիւ թերութիւններն ու մոլութիւններն: Ո՛վ, դուք քոյրեր, ներշնչեցէք անոնց հոգոյն ու սրտին մէջ, կեանքի այն երեք անհրաժեշտ պայմանները. Հաւատք, Յոյս, Սէր:

Հաւատք այն կեանքին, որուն սահմանները շատ անգամ հեռու կ'երեւան մարդիկներուն: Ապա՛ ուրեմն, դէք հաւատքն

երջանկութեան անոնց սրտին խորքը, որ հաւատան առաքիտութեան, որ կ'իրագործէ երջանկութիւնը. ու շնչեցէ՛ք իրենց մէջ ճշմարտին ու գեղեցկին զգացումն, որ պիտի ազնուացնէ ու բարձրացնէ կենաց արժէքը:

Ո՛վ կուսաններ, դրէք նաեւ այն հաւատքն իրենց մէջը թէ Հայը կենդանի է, անկա մեռած չէ, ու դեռ կ'ապրի և թէ պիտի վերականգնի Մայր-Հայաստան: Ըսէ՛ք, ըսէ՛ք, անոնց անընդհատ մինչեւ որ հաւատան, որովհետեւ երբեք իմ յիշողութիւնէս չի բացակայիր խօսակցութիւն մը որ որբուհիներէն միոյն հետ ունեցայ դեռ ձեզի գալէն օր մը առաջ. երբ ես իրեն հարցումներ կ'ուղղէի, ըսելով թէ աղջիկս ի՛նչու երբ ես իրեն հարցումներ կ'ուղղէի, ըսելով թէ աղջիկս ի՛նչու դժուարութիւն կը յարուցանէիր թուրքին քովէն բաժնուելու պահուդ, իսկոյն պատասխանեց հառաչոտ սրտով, արցունքն աչքերուն մէջ — «Որովհետեւ էֆէնտիս ամէն օր ինձի կ'ըսէր, հայերը բոլորն ալ, որ երկրագունտին վրայ կը զբտնուին, հայրեր, մայրեր, աղջիկներ ու մանչեր բոլոր, բոլորն ալ ջարդուփշուր եղած ու ջնջուած են, և թէ դուք բոլոր հայ աղջիկներդ, որ մեր իսլամներուս քովը կը գտնուիք, ասկէ վերջ թուրքի զաւակներ ու հարսերը պիտի ըլլաք, իսկ եթէ ձեզմէ մէկը անոնց քովը երթալու յանդգնութիւնն ունենայ, այն ստեն ան եւս անոնց կրած կտտանքին ու տանջանքին ենթակայ պիտի ըլլայ անպայման...» — Տիարք և Տիկնայք, այսպիսի և ասոր նման սպառնական խօսքերով կը սոսկացնէին մեր մանուկները, քոյրերն ու եղբայրները:

Ո՛վ, դուք կուսաններ, ըսէ՛ք, ըսէք մեր այս որբուհիներուն թէ սուտ կը խօսէր թուրքն այն զազան, և թէ կ'ապրի հայը ու պիտի ապրի մինչեւ վերջ: Այ՛ո, մեր սիրելի հայրենիքը մոխրակոյտի վերածուեցաւ, ու անոր նուիրական շինուածքներն ու յիշատակարանները քար ու քանդ եղան, և թէ մեր սիրասուն հայրերն ու մայրերն ալ հրացանի, թնդահոթի, սուրի, կայինի, փայտի ու քարերու հարուածներուն

տակը մահացան, և մեր Հայաստան երկիրը, որուն մէջ երկն-
 ներանդ ծաղիկներ կը փթթէին, այժմ արեամբ շաղուած
 ճենճերային գարշահոտութիւնն է որ կը բուրէ, յայց ան
 պիտի վերականգնի իր աւերակներուն մէջէն, որովհետեւ
 արդարութիւնը յաղթանակեց, բռնաւորը տապալեցաւ և այսօր
 Մայր-Հայաստանը ծիրանազոյն արշալոյսի մը շողերու ներքեւ
 կը գտնուի, և մօտ ատենէն արեգական ճառագայթները պիտի
 տղջուկներ ջերմագին: Օն ուրեմն ո՛վ Կուսաններ դրէ՛ք մեր
 որբուհիներուն սրտին մէջ այն մեծ հաւատքը թէ մեր քան-
 դուած ու մարած օճախներէն, աւերակ արատրայքէն, փլատակ
 այգիներէն և դաշտերէն, շքեղօրէն կանգնած Մայր-Հայաստա-
 նին՝ ապագայ մայրերը պիտի ըլլան իրենք:

Հաւատք, յոյս, սէր, եթէ կը հաւատան, այն ատեն
 պիտի յուսան և սիրեն. և ահա թէ ինչպէս մարդ կրնայ
 յինքեան ունենալ երջանկութեան դրախտը: Օ՛, այս որբու-
 հիները, այժմ, թէեւ ծով տառապանքին մէջէն քալեցին ու
 բռնի ուժը իրենց անմեղութեան վրայէն անցաւ, սակայն ես
 պիտի ըսեմ, որ ինչ է կեանքը, անոնք դեռ անփորձ են. և
 երբ աւարտեն այս կրթական շրջանն ու թեւակոխեն կեանքի
 իրական ասպարէզին մէջ, պարտին ունենալ այն երբեակ հաս-
 տատուն հիմերը, ինչու որ հոն կեանքին մէջ կրնան իրենց
 հանդիպել խոչեր ու խութեր, դժուարակնճիւ պարագաներ, որոց
 պիտի կարենան դիմադրել, և որոնց դէմ պայքարիլ: Ու եթէ
 ունին կեանքի մէջ ապրելու այդ պայմաններն, այն ժամա-
 նակ պիտի գիտնան իրենց առջեւ գծուած շաւիղէն ընթանալ
 անասթաք ու պիտի չնմանին այն անուս նաւապետին, որ
 նաւուն զեկը կառավարելու եղանակը չգիտնալուն պատճառաւ
 կ'երթայ նաւը կը բախէ խութերու ու ժայռերու, թոյլ կուտայ
 որ փըշրուի ու ամհի ալիքներէն կըլլուի: Բայց, երբ իրենց
 սկզբունքներն ուղիղ ու հաստատուն հիմերու վրայ դրուած
 են, անկէ վերջն ալ վախ չկայ, ինչու որ հոն այլևս չեն
 կորսուիր սակեղինիկ յոյսերը, ու կը մնայ միշտ հաստահիմն

հաւատքը միամիտ ու աներկեւան, սէրն եռանդազին ու անձ-
 նուէր: Բայց գիտեմ, Կուսաններ, պիտի ըսէք ինձի, դը-
 ժուարին ու տաժանոտ է խոսքան դաշտը հերկելը ու խոզանա-
 ցած արտին մոլախոտերը խլելը:

Այ՛ո, Կուսաններ, ամէն սկիզբ ունի իւր դժուարու-
 թիւնները, արդելքները, խոչընդոտները, սակայն քաջութիւնը
 կը կայանայ անոր մէջ որ գիտնանք կուրծք տալ նախնական
 նեղութեանց, որ հաւաստիք մը պիտի ըլլայ վերջնական
 յաղթութիւնը շահելու և այս աշխատանքի պտուղին քաղ-
 ցըրութիւնը ճաշակելու: Ես դեռ աւելին պիտի ըսեմ, այ՛ո,
 պիտի աշխատինք, պիտի ընենք գործքեր, որոնք ո՛չ թէ
 միայն դժուարութիւններ պիտի ունենան իրենց գործառնու-
 թեանց մէջ, այլ պիտի ըլլան մարդիկ, որ քննադատեն,
 ապիկար համարին ու չհաւնին ու չզննատեն մեր գործունէ-
 ութիւնը: Սակայն երբ մենք յանուն մարդկային շահուն, յանուն
 մեր ազգին, յանուն գաղափարականի միջամուխ եղած ենք
 այդպիսի նուիրական գործերու, երբեք չլեզեւինք, չկասինք,
 նկրտինք յառաջ, միշտ դէպի յառաջ: Որովհետեւ պէտք է
 գիտնալ թէ, այն մարդը, որ գաղափարի կը ծառայէ՝ անիկա
 նենդամիտ ու շահասէր մարդերուն հալածանքին ենթակայ է,
 անիկա նախանձու զոհ է. բայց, մի վախնաք, թող նախանձ
 որչափ կ'ուզէ բարձրանայ, որչափ կ'ուզէ ամբարտաւանանայ
 ու յոխորտայ, անիկա վերջ ի վերջոյ թաւալգլոր ինք իր վրայ
 կ'իյնայ, կը փշրուի ու կը չքանայ ու յաղթականը կ'ըլլայ
 գաղափարը:

Օն, ապա ուրեմն, ո՛վ դուք, ամէնքդ, որ առանց շահու
 ու ակնկալութեան կը գործէք, գործեցէք նաեւ առանց համ-
 բաւի Խիտրոտներու և մէկ խօսքով գործեցէք յանուն խղճի
 նուիրական շահերուն: Ապա ուրեմն, ո՛վ Կուսաններ, թափե-
 ցէք ու մի՛ ինայէք ձեր աշխատութիւններն ու օգնութիւն-

ները մեր որբուհիներուն համար : Կրթեցէ՛ք զանոնք բարոյապէս
ու նիւթապէս, դրէ՛ք ճշմարտին, գեղեցիկին ու բարւոյն
գիտութիւնն անոնց հոգիներուն մէջ, ու թող անոնք ստա-
նան բարձր կրթութիւն և ըլլան ամէնէն ուսեալ կիները,
սակայն չըլլան անբարտաւաններ, ըլլան վայելչագեղներ, բայց
չըլլան թեթեւօրիկներ, որովհետեւ մեր Մայր-Հայաստանը
պէտք ունի լուրջ մայրերու, գործօն մայրերու, գաղափարա-
կան մայրերու :



<< Ազգային գրադարան



NL0212708

43.352

Գին 10 Ղրօ.

ԶԱՐԴԱՐԵԱՆ ԳՐԱՏԱՆ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆՅ

Նոր Շարքէն Լոյս Տեսած Են

1 ⁰ .	Դասասանի Օրեր	Ա. Գաբուէեան . . .	5
2 ⁰ .	Աբու Լայա Մահարի	Ռ. Իսահակեան . . .	5
3 ⁰ .	Տիեզերական Խաղաղութիւն	Վ. Հիւկօ . . .	5
4 ⁰ .	Հայերուն Ֆրանսէրէն սովրեցնելու պարզ եւ դիւրատոյց եղանակ	Մ. Յովհաննէսեան . . .	25
5 ⁰ .	Զայնագրուած հայկական երգարան		35
6 ⁰ .	Բանախօսութիւն մը	Յ. Տ. Մտրգարեան	10

Զարդարեան Գրատան սեփական հրատարակութիւնները տարածելու համար Գաւառեան և արտասահմանեան վայրերու մէջ Գործակալներ կը փնտռուին :

Հաւցէ Կ. Պօլիս Զաքմաքճըլար Թ. 32.

ԶԱՐԴԱՐԵԱՆ ԳՐԱՏՈՒՆ

